

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՀՈԳԻՆՈՅ Տ. ԲԱԲՔԵՆ ԿԱՐՈՂԻԿՈՍ

(ԹՈՒԱԿԱՆՆԵՐ ԵՒ ՇՈԹՆԵՐ)



Բոլոր իր գրութիւնները, խմբագրական կամ ոչ, ստորագրուած կամ անսորուագիր, զորս սփոռած է երկամեայ Լոյսին բոլոր թիւերուն մէջ, զի՞նքը կը մասնին բընականօրին, ոչ միայն արտայացուելու իր ինքնատպութեամբը, որ երբեմ իրիսաւականի մօտեցող համարձակութիւնն է, այլ մասնաւանդ իր խորհած կամ ըսելիքը միշտ փոքր է շատէ պատճառաբանուած կիրապով ու ընդլայնօրին ներկայացնելու այն իզձուվը, որ իր իմացականութեամբ ամսնէն բընորու գիծերէն մին է. այնպէս որ իր բոլոր յօդուածները, մեծ կամ փոքր, յախոզած կամ ոչ, ուսումնասիրութեան մը կը ձգտին. կը զգա թէ չուզեր բան մը հասարակօրէն ըսած ըլլալ ու անցնիլ. ու կը զգա նոյն ատեն թէ ատիկո գուն ուրեմք ճրէ մը, բերում մըն է ընդհանրապէս իր մէջ:

Ըսկենք նախապէս թէ Լոյսի եկեղեցաւ վիտական նկարագիրը իր շատ սիրելի կանխամտածումն էր եղած. ատո՞ր է արգարե որ կ'երթան միշտ նախի իր միտքն ու զրիչը անոր մէջ: Այս մտածութ կ'ուուզուի ատո՞ր ոչ միայն ազգապահ այլ նաև ընդհանուր եկեղեցւոյ անկիւնն ննայած ատենու երբ կը գրէ ա՞նտանաբանական միութիւն եւրապիոյ քրիստոնէական եկեղեցիներուն մէջ զի՞նագրուած յօդուածը, ուր կ'ըսէ ին գրական զգացումներ, գերագահութեան տեսնչեր են որ աստաւածաբարանական ատելութիւն զոյցացցած են եկեղեցիներուն միջն, որնք աւետարանական հաւատագի պարզութեան տեսակէտով մի ճնէ էապէս, իր անքնօրէն եկեղեցիները ափուզութեան երկու յօդուածներուն մէջ փափկութեամբ բայց յօջնապահէ կ'ըսէ գրամարանէ ականաւութիւնները անէ ականաւուր ձ. Տիւշէնի մէկ նկատողւթեանը Հայ եկեղեցւոյ գաւանական ուղղափառութեան մասին յատկապէս ննութեանց խնդրոյն մէջ, հակառակ որ նիւթը աստուածաբարանական բնոյթ մ'ունի իսկապէս, ինք անոր կը մօտենայ եկեղեցագիտութեան համբով. զի հարցը կը նկատէ ծնունդ ոչ

այնքան քրիստոնէական բնագանցութեան մտածութեան, որքան եկեղեցական մըայնութեանց:

Անցնելով ազգային եկեղեցագիտական տեսակէտով իր գրաններուն, անսնց մէջ ամսնէն արժէ քառորդն է պատճնագիտար տասն և հինգ յօդուածներու շարքը, որ կրօնագիտական ուսումնասիրութեան թէ՝ իսկ ոփոք մը նկատուի «Վարդապետութեան աստիճանները Հայ եկեղեցւոյ մէջ» նիւթին վրայ, հապճնագի գրաւած, գարձեալ զուրկ չէ կարերութենէ, ուսուցչական և քարոզական այդ աստիճաննին և պատիւին պատրաստութեան, տուչութեան, իրաւանց և պարտուց մասին պարունակած պատմական տեղեկութիւններովը և գիտական տեսութիւններովը, առաջնորդուելով Միիթթար Պօչի կանոններէն, Տաթիւու և Ալրինեաց գրողներու ըմբռնութերէն և ձեռնագրութեան Մաշտոցի ընթերցուածներու, խրատներու և արարողական անցներու մէջ ամսին յայտնաւութեան մասին յայտնաւութեան անտարերութեան նկատմամբ ըստ իր խորհրդածութիւնները կը գրէ այս հարցին վրայ՝ վարդապետական արժանեաց տիրացած հոգեւորականի մը գիտութեամբ և գիտակցութեամբ:

Յիշուած ձնն և Բարսեղ Մաշկենորցին յօդուածը եկեղեցագիտական նօթ մըն է լոկ, ուր կ'անըքազառնայ Մարկոսի աւետարանին մասին ԺԴ. զարուն գրաւած մեկնութեան եկեղինակ Մաշկենորցին համանունութեան պատճառու է. զարու ձոնին հետ շփոփող սիսալին վրայ, անդրագարձում՝ որ առիթ մը կ'ըլլայ իրին, խօսիւս այս մատենագրին քրական եւ նոյն իսկ զգագրական արժէ քներուն վրայ, նոյն ատեն ճաշակ մը տալուվ անոր գործէն, աշխարհարի գերածուած:

«Կոլոտի գերը մեր գասափարակութեան մէջն, եւ և անելեան եւ նարեկացին, ԺԴ.

Սակայ գեղեցիկ են պէսը լուծութիւն-նիրու, զորս զատ պատշաճի աւուրդն կը-նէ Տէրունի և աւուրդու տօներուն, մաս-նաւորարա քատկական, այսինքն Զատիկէ միջնէւ բ. Մագակազարդ իրարու յաջրդու կիրակիներուն եւ Որդուց եւ Թռանաց, Ս-Ասակի, Կ. Պոլսոյ ժողովին, կիրեղներու և Օձնեցոյ, Որոտնեցոյ և Ցաթեւացոյ տօներուն առթիւ Ստոյդ է թէ ասնացէ ոմանք հազիր թէ նօթեր են կամ առ ա-ռաւելու կիօնառարարուական խորհրդածու-թիւներով համեմութեա բացարարութիւն-ներ. բայց կան նաեւ որ ուստիմասիրութեան ձեւը կ'առնին իրենց հմտալից բո-վանդակութեամբ, ինչպէս և Երեւաման կա-չինը, ուր խաչին յարզանքը կրօնախօսա-կան եւ Հոգեկիսական մատուռմերով բա-ցարելէ այս հայապատարեան իսկական քրիստոնէական իմաստը պարզելէ գերջ. Պաղպկեան և Թոնդրակեցի աղանդաւոր-ներու խաչամարտական ըմբռնումեներուն կը գէմյանիմանէ Օձնեցիի և Ենորհալիի տե-սութիւները, իրեւ ջատապավութիւն Հայ Նեկեցւոյ խաչապատ ըմբռնումին Նոյն-քան հաւաքարական են Կ. Պոլսոյ ժողովի-վն հաւաքարական ենն Կ. Պոլսոյ ժողովի-ն մասնաւանդ Օձնեցիի, Որոտնեցիի և Ցաթեւացիի տօներուն առթիւ գրածները,

որոնց մէջ բռւն իսկ հիեղեցագիտական ոգ-
ուով կը պատկիրացուի այդ միծ ուուրբառւն
ժամանակը, կիանքը ու գործը, և Հայ Ե-
փեղեցոց աստուածաբանական մտածումին
մշակման առթիւ իրենց կատարած միծ
զի՞ր:

Շատ աւելի հեղեղցագիտական բնոյթով
գրութիւն մըն է և կանսոք ձեռնադրու-
թեան մակագործությունածիք, որ կան-
ունը հերթում մըն է և անաւելի մէջ թօփ.
Կանիդիթիք կազմէ նոյն խորացով հաստա-
րակուած յօդուածիք մը, որուն մէջ, մէծ-
անուն հայագէտը կ'աւգէ ցուցնել թէ Հայ-
եկպեղցոյ մէջ Եպիկոպոսի ձեռնադրու-
թեան կանոնը շարագրած է Առաքել Վրդ-
ժի. գրուն և թէ հնաւարար, աւելի առ-
ան Եպիկոպոսական ձեռնադրութիւնը
կառ Հայոց մէջ:

Որպես թթագիւղ կը կարծիք կը հիմքէ Ա. Ղազարու Մատինագրանին 1216 ին գրուած Մաշտօնի մը գրայ, ուր կան միայն Սարգսապի, նրէց ձեռնագրութեան, Աւազապի, ինկանցոյ կիմարդութեան, պղծեալ նեկանցին, խաչ, ջարի օհնութեան և Քահանաասթապի կանոնները, Բարպէն մատնանիլ կ'ընէ շատ աւելի առաջ գրուած Մաշտօն մը, որ չորս կանոն միայն կը բարպէնակէ, անճնցմէ մին ալ ըլլալու եփսիկոպու ձեռնագրութեան կանոնը. ու պատշաճորն կը զգացնէ թէ մեր մէջ ինչ-պէս մինչև վերջին, քանի մը տեսակ Մաշտօն կը կազմուէր. այն որ քահանայից համար սուենու գործառնոթեան կը ծառայէ, այն՝ որ պարունակէ մինչև քահանա ձեռնագրութեան և ուրիշ օծութեան կանոնները (Մայր Մաշտօն), եւ վերջապէս այն՝ որ եփսիկոպու, կաթողիկոսի, թագաւորի ձեռնագրութեանց եւ միւսունի օծութեան կանոնները ուժ բավարակէ, եւ որ, հասկանլի պատճառաւ, միշտ սակաւահու է եղած, եսալին:

մաշխարհական լայնախուռութիւն մը, որ առ մէն տեղ է գերջոյ յանգած է կրօնական անտարբերութեան, յիտոյ՝ մեր մտաւորական եւ գպրոցական կրթութեան մէջ զանազան արտօնքին ազգիցաւթիւններ չեղութացնելու մասին անփութութիւնը և միջացներու չգոյութիւնը, ապա՝ մեր եկեղեցական պաշտամունքին ինչ ինչ կողմերով այլիւս անյարժմար ըլլալը մեր ժողովորդին ներկայ կենցաղական զրութեան, և զերջապէս Քահանայական խնդիրը, որուն նորիրած է արդէն ընդարձակէլ նմբագրական մը Լոյսի չորրորդ թիւնին մէկ:

Երբեք զարման այս ամէնուն, այսինքն տաքցնելու համար ժողովուրդը իր եկեղեցին՝ նոր յօդուածաշարքով մը կ'առաջազարքէն նաին պաշտամունքի լեզուն հասկնալի գարձնել, ու, զարմանալի արդարե, այդ պէս ըսկելիք կը հասկնայ գրաբար ընթերցութեամբ յստակ, ոգելից և հասկցողի գիտակցութեամբ ընկել, երկրորդ՝ եկեղեցական երաժշտութիւնը նորոգել եւ կանոնաւորել ազգային ճաշակի եւ քրիստոնէական ոգւոց համեմատ բարեկարգելով եւ ձայնագրական զիտութիւնը ընդհանրացընկելով. չորրորդ՝ նոր ամենալիք որ կոսնական արուեստը, զոր օր. եկեղեցական նկարութիւնը եւ ճարտարապետութիւնը խօսին հաւատացեցաւներու թէ՛ կրօնական և թէ՛ գեղագիտական զգացումներուն. և զերջապէս վերջնելի այն անպատճենութիւնները (Եկեղեցոյ մէջ խօսի, եկեղեցոյ մէջ արտպեղ կեցուածք ունենալ, պնակ չըշաբերել, և յետոյ եկեղեցոյ մասին բանիւ եղով խօսի ի գէպ և յանգէպս) որոնք կը նուազեցնեն անոր պատկառանքք:

Այս հարցերուն նկատուման ատեն Բարգէն, բայն իր գերին մէջ, կ'արտայայտուի համոզումով ու հանգով: Այժմ մանաւանդ, եկեղեցոյ Բարեկարգութեան հարցին առաթիւ, կարելի է մէկէ շատ աւելի թելարական կէտեր գտնել իր նկատողութեանց մէջ: Այս գերջնի առաջարկանքը առաջարկական չեն ԱՓօփութիւնները հայ եկեղեցեւոյ մէջ է երկու յօդուածները, որոնց մէջ կը խօսի մասնաւորաբար կ. Պալսի և չափով մըն ալ գաւառներու եկեղեցիներու հաւատորումին մասին, յոյց առաջով թէ ինչպէս մեր սրբազն անբարպահութեան, երածշտութեան, նկարչութեան պէս, եկեղեցական զգեստները:

Ներքին կառուկազմածին ձեզ, բարեկամական իրերը, զոր օր. մամբ, որ առաջ մեղրամում էր միայն, զարմանալի կերպով վոփութեան նեթարկուած ին ժամանակին նետ, տեղի տալով աշխարհիկ՝ երեամ նոյն խոկ չուկայիկ՝ ճաշակներու, և այս միմիրայն եկեղեցական իշխանութեան կղմէ հակառ կշիռ մը չգոյութեան պատճառու, երբ արդէն բացարութեան անկարօտ կարգ մը անդանցաւով պատճառներու, զոր օրինակ, թէ՛ այրենու և թէ՛ կիներու հագուստինորագրական թիւներու աստիճանն ինչ այս մէջ կը զիտէ զնապատափակութեար լիկ: այդ փափոխութեանց մէկ մասին անարդար և անպէտ լինելը զգացնելով հանգերը, ուրիշներուն կարեւոր եւ անտեղիստափի լինելը զգացնենով: Իր զիտումն այն է միայն թէ ինչ որ կնայ և պէտք է փափոխով փափոխութեանց ուղղական գործութիւնները լուսաւարի թաղականի ուխտաւորի կամ նոյն իսկ եկեղեցականի փափաթին վրայ կամ կամեռութեամբ, այլ իշխանութեան կողմէ և կանոններու համամատ: Ու անիւ կաւելիք քան արդար է անտարակայու:

Այսի քահանաներու փերամուսութեան մասին իր գրածը լուրջ նոգեւորականի մը շատ զուսպ արտայայտութիւնն է. իր համոզումն է որ այդպիսիները կարենան զերստուն ընտանիկան կենաք կազմել, բայց եկեղեցական կանոններու մասոցը ընդիմութիւններ եւ ժամանակին կիլիկիոյ կաթողիկոսին, նրուսաղէմի պատրիարքին և մանաւանդ Օրմանիանի մագիստրական մերժման գրին ննջոցին տակ գալարումներ միայն պարզելէ վերջ, իր գրիը ուր ուրիմ կը խախութի գժուարութիւններին ալ բարի արշակները գուրս բերելու իրատականներու մէջ: Դիտիք է սակայն որ, երբ կիլիկիոյ Սահակ Կաթողիկոս, հակառակ ընդհանրական հայրապետ Դէսորդ Ե. ի կողմէ այդ մասին արտօնած թույլտուութեան, կիլիկիոյ իր Թեմին մէջ միշտ պահանջ այրի քահանաներու գերամուսութեան արգելքը, ինչ քը յետոյ կիլիկիոյ Սէպուակից գտանաէն ետքն ալ չփորձեց այդ ուղղութեամբ խընդիր ընել:

Երկամեայ Լոյսին մէջ Բարգէնի մասցեալ յօդուածներուն մէջ կան որ մատեր

նադրտական են, ինչպէս Սահակ-Մեսրոպի տօնին առթիւ զրածը, ուր համառօտակի բայց շատ ճիշտ գտնում մերով կ'ապացուցանէ թէ ո՛քափ անկայուն պիտի մեար Հայութեան մէջ Լուսաւորչի գործը, եթէ երկու անհայն սուրբերը կրցած չըլոյնի աղքանացնել ու այն. կամ ոք գրական են պարզապէս, ինչպէս և Մէր աշխարհաբարը վերնագրին տակ զբածը, որուն մէջ կը չեւտէ մեր արդի գրական ինդուն դասական հայերենէն եւ գաւառաբարբառներէն առնուելիք տարրերով նոխացնելու հարկին վրայ:

Առանցմէ գուրս, Ձմացեալ բոլոր յօդուածները քարոզներ են կամ կրօնախօսական գրաւածքներ: Առանց կարգին կը դընենք նաեւ և Աւետ շարթու առթիւ, Զատարիներ, Աւետ Հինգչարթիւ եւ իր շուրջը յուզուած խնդիրները, եւ և Խաչվերացի տօնին առթիւուը, որոնց թէն տօնագիտական ընդունակութերն են, հայկական և եւրոպական անկաններէ գիտուած, բայց ունին նաեւ կրօնական խորքի թէ՛ քարոզներուն և թէ՛ կրօնախօսական գրուածքներուն մէջ, որոնց ամենէն գեղեցիկներն են «Իմանալին թարօրուը, «Քրիստոսի յարութիւնը», «Քրիստոսի փրկագործւթեան արգիւնքը», «Բարձր կեանքը, նոյն ինքն է որ ամեանք իր «Քրազովիչներուն» հատուածը: թերեւս և ճամախ անարուեստ, բայց յաճախ աւելի խոր. քրիստոնէական բարձր ճշշմարտութիւնները ժողովրդական դարձնելու բացորոշ ճիգէ մը միշտ տարուած:

Եաւ աւելի հետաքրքրական կրօնանք նկատել, ինչպէս կ'ակնարկէին Սիրնին նախորդ թիւիւ մեր յօդուածն առաջ, «Այսու լուր սարամութիւնները և Այս հարց-պատասխանները, ըստ մեզ, ամենէն աւելի այն կը նշանակին թէ Լոյս կրցաւ է կրօնական և եկեղեցական հարցերու շուրջը բաւական արթնամութիւն ստեղծել: Ասոր պատացոյց է մասնաւորաբար այն պորագան որ Լոյսի երկրորդ տարիին (1906) մէջ զատ աւելի են եղած հարցուածները, որոնց մէջ գրեթէ չկան անկարեւոր նկատուելքներ: Դիսեւի է նոյն ատեն որ Խմբագրութիւնը լրջորէն կը դիմաւորէ ժողովրդավին այդ շահագրգութիւնը և խնամք կը զնէ առնոց արուելիք պատասխաններուն մէջ, երեքն դիմելով նոյն խոկ աւելի բարձր հեղինակութեան, այսպէս, Քննաւուք (Օթանանան Ա.) է որ սամարտական հարցումի մը և ճիշդաւաբար և խստավանանքի վերաբերեալ խնդիրներու, եւ և Հանգանակ առ փերաբերեալ փափոխութեան հարցումի մը՝ կը պա-

տասխանէ այնքան յոտակ և հասուու կերպով, որ զինքը միայն կը սոսրոզնեն: Բարձինի տուած պատասխաններն առ պէտք է ընդունիլ թէ ամէնքն ալ հրահանգալից են, կամ եկեղեցական կանոններու վրայ կիմուած բլաւով և կամ ուզիւ զատումով պատճառաբանուած: Եմատուզի վրայ գրածը եկեղեցական բանափրութեան խման էջ մըն է. կանոնավիտական հմտութիւն կը ցուցնեն ամուսնական եւ ընտանիկան հարցուածներու առթիւ պատասխանուածները. խոկ սոլոր միւնիքը կը պարունակին գոնցուցիչ և օգտակար տեղեկութիւններ առ հասարակ իրինց եկեղեցին սիրով կը հրահարցական զգացումներով երկուական հոգիներու համար:

Թարգինեան Լոյսը, թէեւ երկու տարի միայն (1905-1906), ինչպէս եղած էր խըմբագրին և հրատարակիչն առաջարութիւննը, շարունակուելէն վերջ կը զարդի ընդմիշտ, հորդ է ըստ սական թէ իր գոյութիւնը սասուպի անցք մը չէ եղած մեր ժամանակակից կրօնական գրականութեան մէջ. անոր երկու հատորները, իւրաքանչ չիւրը 52 թիւերու անխափան շարք մը, ցարդ կը պահէն եւ պիտի երկար ատեն չկորսնցնեն իրենց արժէքը կրօնական եւ եկեղեցագիտական պարտապումերով ըզբաղող ու է անձի և նոյն խոկ մտաւորականց համար: Նահեկան է ան իրեւ չափով մը գէթ ցոլսրանը այն սովին, կրծին եկեղեցւոյ և աղքալին բարյականութեան շունչովը շալուած այն սովին, որով Թուրքիոց Հայութիւնը, Օրմանեանի պատրիարքութեան այն ատեն այնքան մզձկուած զգացուած օրիկուն կրցաւ զերթական և եկեղեցներներինը քաքչել զերթական և աղքալիացնականին մէջնէն, այսպիսի զրակացական հանգերու մէջնէն, անիւ գունելով ոչ սական միին թարութիւն: Անոնք որ մօտէն եւ անձամբ ճանցուած են անոր խմբագրուը, ողբացեալ վեհը, եկեղեցագիտական էջերու այն հաւաքումն մէջ պիտի գտնեն իրապէս զինքըն իր հմտութեամբը, իր նախանձախուցն գրութեամբը, իր ժողովրդանուէր եռանդութիւնը: իր անիսնչ գրողը և խօսողի և անկեղծ ու անվերապահ, բայց նաեւ ստէկ զուսպ սրտի այն տիպարովը, որ ինքը եղաւ:

(Հայունանակիի)

(12)

Պ.